

Հ Ո Ռ Մ Է Ա Կ Ա Ն Բ Ա Ն Ա Կ Ը



Հոռոմէական հին բանակը. — Զօրատորը. — Հոռոմայեցի զինուորը. — Լեզունը. — Հեւգատտ. սական բանակներ. — Հրամանատարները. — Սպառնազնուծ. Զոյստեղծ. — Գրոշակներ. — Ճաշատարտաբան և զօրաշարժ. — Բանակակա. — Պաշարմանց արուեստը. — Կարգապահութիւնը, պատիժներն և վարժ. — Յաղթանակը. — Աւարը. — Զինուորական զարդերը. — Զինուորական ճամբաներ:

Հ Ո Ռ Մ Է Ա Կ Ա Ն
 Զ Ի Ն Բ Ա Ն Ա Կ Ը

Հոռոմ՝ գէնքերով աշխարհի տիրապետաց, բայց հոռոմէական բանակն աշխարհակալութեան գերազանց գործիք մը դառնալէ առաջ, ինչպէս որ եղաւ կեսարի ժամանակ, բազմապատիկ կերպարանափոխութիւններէ անցաւ:

Նախնաբար՝ հոռոմէական բանակն որ և է նմանութիւն չունէր մեր ըմբռնած արդի բանակին հետ: Ամէն մարդ զինուոր չէր, վասն զի կէս մ'արդարութեան սկզբունքով, կէս մ'ալ անվստահութեան երկրիւց մշտնաձ, աղբատներն՝ որ չէին կրնար իրենց ծախքով սպառազինուիլ, վստարուած էին բանակէն: Հոռոմայեցի զինուորներն ո՛չ գունդ կը կազմէին և ո՛չ ալ պետական կարգադրութեամբ զօրանոցներու մէջ կը բնակէին: Զօրակոչին օրը՝ հեռաբուած մարդիկ կը դասաորէին ըստ ընտանեաց և ըստ կամս կը սպառազինուէին: Հարուստները կը պատերազմէին ձիով և կ'ապրէին իրենց ծախքերով՝ առանց Պետութեանն ուստի ստանալու: Քաղաքացիները ժամանակի մը համար միայն իրենց ընտանիքներէն ու դաշտերէն կը հեռանային, և թէպէտ զինուորական ծառայութիւնը մինչև 46 տարեկան մարդու համար պարտաւորիչ էր, բայց երբ մարտը վերջանար զինուորն իր տունը կը դառնար: Քաղաքացի մը չէր կրնար բնաւ դատաւորի պաշտօն վարել եթէ տասը տարի զինուորական ծառայութիւն ըրած

չ'ըլլար: Այս դրուածիւնը յառաջ կու գար անկէ, որ այդ շրջանին մէջ մղուած պատերազմները կարճ կը տեւէին. տեսակ մը ասպատակութիւն էին և տեղի կ'ունենային Հոռոմի շրջակայքը: Հոռոմէական հին բանակն ուրեմն ուրիշ բան չէր, բայց եթէ տեսակ մը ազգային պաշտպանուիլ, կամ աւելի ճիշտ՝ «փոքր սեփականատէրերէ կազմուած ժողովուրդ մը՝ կոռուելու քաջավարժ»:

Սիրուիտի բարենորոգման համեմատ՝ զինուորներուն թիւն աւելնալով՝ սպառազինութիւնը կարգի մտաւ: Սիրուիտ, ինչպէս տեսանք, ժողովուրդը բաժնած էր եօթը դասերու՝ իրենց հարստութեան համեմատ: Վերջին դասը, զոր կը կազմէին չքաւորները, սպասաւորները, ազատագրիները, օտարականներն ու վստահամբուները, դեռ տարազրուած էր բանակէն: Առաջին դասը, որ էին ասպետները, կը կազմէր այրուծին. իսկ առաջին չորս քաղաքացիներու դասերը կը ձևացնէին ծանր հետևակաօրը, և վեցերորդը յերև հետևակաօրը. բայց ամէն մէկ դասն ունէր իր յատուկ սպառազինութիւնը: Երկրորդն ունէր իր կատարեալ զինն ու զարդը. սաս դաւարաւ ու պղնձէ կլոր վահան, զարհ, ստանապաններ, Նիզակ ու սուր: Երրորդ և չորրորդ դասերը զինուած էին փայտէ երկայն վահանով մը՝ զարդարուած կաշիով ու երկաթով (scutum): Հինգերորդ դասն ունէր տէգեր և նետեր, բայց զրահ չունէր: Վեցերորդ դասը միայն պարսապիկներ ունէր: Պատերազմի կարգը փառակցէր, Սպարտացուց ու Մակեդոնացուց նման, այսինքն մարտիկներու խիտ զանգուած մը՝ որուն առաջին կարգերը կազմուած էին ամենէն. աւելի լաւ զինուած մարտիկներէն, սակայն դարձեալ իւրաքանչիւր զինուոր ինք կը հայթայթէր իր օրապահիին իր անձնական ծախքով:

Կամիլլոս դիկտատորը գաղղիական արշաւանքի ժամանակ ամբողջապէս կազմակերպեց բանակը: Պատերազմական գործողութեանց ակտոբիւրն այլևս թոյլ չէր տար զինուորներուն իրենց դաշտերը վերադառնալ, ուստի իրենց հաստատուն առնի (stipendium) մը կապուեցաւ փացի սակէ, հարստութեան համաձայտ չէր որ զինուորները կը դասաւորուէին, այլ իրենց ուրոյն զէնքերով, ըստ իրենց արժանիքին ու իրենց մատուցած ծառայութեան հնութեան կարգով: Այսպէս հաստատուեցաւ հեծելազօրը՝ ուր կը մտնէին միշտ հասակաւ հեծելազօրին: Ետեւեւազօրին շարքն ու թեւեւ հեծելազօրը: Հետեւիներու շարքը կազմեցին շորս լեգէոնները, որոնք փազանգին տեղը բռնեցին: Իւրաքանչիւր լեգէոն կը պարունակէր զինուորներու երեքշարքը, կոչուած հիպսիտորներ (hastati), յառաջապահ (principes) և վերջապահ (triarii). Այս երեք կարգերը կը կազմէին հոռմակաւ լեգէոնին իսկական մարմինը: Ասոնք երեսուն դասակերտ (manipulum) բաժնուած էին, որոնք դարձեալ սեպականատէր զինուորներէ կազմուած էին և ըստ ցեղերու ու զէնքի տակ կանչուած՝ Իքերակուտին ու հիւպատոսներուն հրամանով:

Իրերու այս դրութիւնը յեղաշրջեց Մարիոս: Ձինուորագրեց աղքատիկ դասակարգը, ու այնուհետև Հոռմ՝ քաղաքացի զինուորներու փոխանակ, որոնք քաղաքական կեանքի մէջ կը մտնէին, արշաւանքը վերջնաւումն պէս, արտևստով զինուորներու բանակ մ'ունեցաւ, պատերազմէն դուրս չուենալով պարկու որիշ ո՛ր և իցէ միջոց: Սպառազինութիւնը միաձևութեան մէջ մտաւ, ու հեծելազօրը՝ հարուստներուն միակ զէնքն ըլլալէ դադրեցաւ: Այս կարգադրութիւնը լեգէոնին վերջնական կազմակերպութիւնն եղաւ: Հոռմէական բանակին մէջ փիղիկն առաջին անգամ կ'երևան փիլիպպոս Մակեդոնացոյն զէմ. կենդանեաց զորժունութիւնը՝ նպատակն ունէր խորտակելու թշնամիին ռազմական շարքերն:

Երբ զօրածոյով մը կը վճռուէր, հիւպատոսը կը հրամայէր զէնք վերցնելու ընդունակ բոլոր քաղաքացոց, որ հաւաքուին Կապիտոլինը: Բարձրաստիճան սպանները, զինուորական տրեւորները լինորուած ժողովրդեանէն, իւրաքանչիւր լեգէոնի համար վեց հատ, կը բազմէին հիւպատոսին քով. ասոնք կ'ընտրէին մարդ մը ամէն մէկ լեգէոնի համար՝ որոշուած 35 ցեղերու մէջէն, յետոյ իւրաքանչիւր անգամ նոյն թիւով մարդիկ առնելով ամէն ցեղէն, մինչև որ լեգէոններն ամբողջանային: Այս դերը տրեւոր զինուորներէն շատերը կամաւորներ էին, որոնք ինքնաբերաբար կը ներկայանային զինուորագրուելու համար, փայց տոմարին վրայ գրուած բոլոր քաղաքացիները՝ պարտաւոր էին պատասխանել իրենց անուան կոչին ու տրիբուններն իրաւունք ունէին ուզած մարդիկն առնելու: Այս զործողութիւնը կը կոչուէր ընտրութիւն (dilectus): Ինչ ինչ դիպուածներու մէջ՝ հիւպատոսները կը շնորհէին արտօնութիւններ, ու բացականներ կ'ենթարկուէին տուգանքի, գաւազանի հարուածի, բանտի ու սարկական պատիժներու:

Հոռմայեցի զինուորն ու Հոռմայեցի զինուորն ու ըլիշ բան չէր, բայց եթէ զինուած լատինացի գիւղացին, որ ընդհանրապէս փոքր, թուխ, գէր ու կորովի մարդ մ'էր, դաշտի աշխատանքով վարժուած յոգնութեան: Մէկը բանակի մէջ չէր ընդունուեր, եթէ զինուորական ատեսանը, որ շատ խիստ էր, վկայական չտար անոր առողջութեան մասին: Հոռմայեցի զինուորները ցոյց տուին՝ զիմացկունութեան նշանաւոր ձրբերբ: Անոնք կը քալէին, ինչպէս արդի մեր հետևակ զինուորները, 26էն մինչև 32 քիլոմետր տեղ, ուսերնին բարձած 20 հազարազրամ ծանրութիւն: Ամէն ոք, չոր ժամանակ, իր զէնքերէն զատ կը կրէր զանազան գործիքներ, բաճ, թիակ, բրիշ ու տասնհինգ օրուան համար

պարէն: Այս ուղիղօրբ ձողով մը հաստատուած էր ալ ուսին վրայ: Երբ օթեկանը կը հասնէին զինուորները՝ պարտաւոր էին դադար առնելէ առաջ՝ բանակետող մ'ամբացնել ու ճամբաներ շինել: Անոնք տէգի ու սուրի հաւասար կը զործածէին թիակն ու բահը: Բաց ի ասէ՛լ՝ ժուժկալ էին, անխոնջ, քաջընթաց և հողակիր:

Քարոյապէ՛ւ՝ Հոռմայեցիին մեծ վտահուժին ունէր իր պետերուն վրայ, ան նըզու՛ն՝ վերջին ճիգը թափելու և իր հայրենիաց մեծուժիւնն ապահովելու համար և պատրաստ ամէն տեսակ զոհողութեանց: Զտխորդութիւնը զինք երբէք չէր վհատեցներ, ու Հոռմայեցիին հայրենասիրական կորովը՝ միշտ հիացման առարկայ եղաւ իր ոսոխներուն: Կրօնական երգումը կապած էր զինքն այդ խանդին: Մտնելով լեզէոնին մէջ, Հոռմայեցիին կ'երգուէր «հնազանդելու իր զօրավարին, իրեն հետեւելու ո՛ր որ զինքն առաջնորդէ, ու մնալ դրօշներու տակ մինչև որ երզումէ արձակուի»: Կը յայտարարէր նաև որ եթէ իր խոստման մէջ պակսի՝ աստուածներուն պատիժն զլիսուն վրայ կու տակուի: Երգումը հանդիսաւորապէս կը կատարէին հրկայտոտին առջև նախ սպաները, սրիբուններն ու հարիւրապետները, յետոյ երգման բանաձեւը կը կարդային զօրագունդերուն առջև և ամէն զինուոր՝ իր անունով կանչուելով կը պատասխանէր. « Ես ալ նոյնպէս »:

Հոռմ, իր մեծութիւնը կը պարտի մասնաւորապէս իր նախկին զինուորներուն արտակարգ ձիրքերուն:

ԼԵԳԻՈՆԸ

Հոռմական բանակ մը բազմաթիւ լեգէոններէ կը բաղկանար, և իւրաքանչիւր լեգէոն ինքնին առանձին պտտի բանակ մ'էր: Ունէր իր հետևակագօրի շարքը, իր թեթև հետևակագօրը, իր հեծելագօրն ու հրետանին: Բուն լեգէոն ըսելով կը հասկըցուէր հետևակագօրի շարքը, որ սովորաբար 4200էն մինչև 6000 մարդիկներէ ձևացած զունդ մ'էր և տարւ վաշտի

(300էն 600 հօգի) կը բաժնուէր. վաշտը՝ երեք դասակ (100էն 200 հօգի). դասակն՝ երկու հարիւրեակ (50էն 100 մարդ): Լեգէոնական հեծելագօրը այսպէս կոչուած էր՝ որոշելու համար զայն դաշնակիցներուն հեծելագօրէն, որ Եփրատիկից (*alaria*) կ'ըսուէր, և կը պարունակէր երեքհարիւր հօգի, բաժնուած տասը զու՛մարտակներու՝ երեսուն մարդէ՛ ձևացած:

Այրուձին կատարեալ սպառազինու թիւն մ'ունէր, այն է՝ երկայն նիզակ մը



Յոյ մը Տրայիանոսի սիմիթ խորաքանդակ.

ու երկայն սուր մը, բայց որովհետև անոնք առանց սպասնդակի փոքր ձիերու վրայ կը հեծնէին, ուստի ըստ բաւականի դիմացկուն չէին խմբովին թշնամոյն դիմագրաւելու. ասոնք դիրք կը բռնէին լեգէոնի կողքին՝ որպէս զի սա թշնամինքըն չպաշարուի և միանգամայն եթէ հարկ ըլլար՝ նահանջը դիւրացնէր: Ընդհանրապէս հռոմէական այրուձին չէր՝ որ պատերազմի մէջ կը յաղթէր: Բայց երբորդ դարէն սկսեալ՝ Հոռմ իր ծառայութեան մէջ առաւ օտար հեծելագօրներ, Նումիդացիք, Գաղղիացիք, Գերմանացիք ու Թրակացիք, որոնք պահեցին միշտ պատերազմելու իրենց յատուկ կերպը:

Թեթև հետևակագօրը կը կազմէր քնրկազիններու զանդը (*veliti*) որուն թիւը հաստատուն չէր և լեգէոնին շարքէն դուրս կը պատերազմէր: Այս զունդը ձևացնողները թեթև զէնքերով սպառազինուած էին ու պաշտպանուած կաշիէ սաղաւարտով մը ու փոքր կլոր վահանով (*parma*) մը:

Ունէին գեղարդն զոր հեռուէն կը ձգէին: Վերջապէս լեզէոնին մաս կը կազմէր զործատրներու խոտը (fabry) մը որ նման էր մեր հիմակուան ճարտարագորին ու հրետանիին:

**ՀՆԻ ՊԱՏՈՍԱԿԱՆ
ԲԱՆԱԿՆԵՐ**

Ա՛նն տարի, երբ հիււ պատոսներն պաշտօնի գլուխ կ'անցնէին, ժողովուրդը կը հաւաքէին Արէսեան դաշտը, և հոն չորս լեզէոն կը զինուորագրէին: Գաւազակիցները

րաց երկու բոցոսիկ քներ, որոնք ունէին իրենց յատուկ զբօշները, ենթասպաններն ու բանակին մէջ իրենց մասնաւոր տեղը, Հիւպատոսները սակայն կը սահմանէին դաշնակից բանակներու հաւաքուելու ժամավայրն և կ'անուանէին անոնց հռոմայեցի զօրապետներ (praefecti sociarum):

Երբ Հռոմի տիրապետութիւնն իսպախոյ սահմաններէն անդին անցաւ, Հռոմայեցւոց բարեկամ իշխաններուն անոնց օգնութեան զրկած բանակներն ըսուեցան օգնական զուեղոր (milites auxilia). ասոնք



Դաւախամուրջ Դամոսի լըայ ըստ Ամտոմիթեան սիւնի խորարարականիւմ:

(socii) ոտքի կը հանէին նոյնքան թուով զինուոր, անոնց ոտնիկ կը կապէին ու կազմ ու պատրաստ վիճակի մէջ կը պահէին Հռոմի պատուէրներուն ներքև: Այս լեզէոններէ կը կազմուէին երկու բանակներ, մին հիւպատոսին տրամադրութեան ներքև, որու համար կ'ըսուէր Հիւպատոսական բանակ: Սովորական ատենները հիւպատոսական ամէն մէկ բանակ՝ չորս լեզէոններէ կը բաղկանար (երկու հռոմէական և երկու դաշնակից) և հետեւաբար կը բովանդակէր 18էն 20հազար մարդ: Բայց երբ Հասարակապետութեան շահերը պահանջէր որ լեզէոններուն ու բանակներուն թիւն աւելնար, դաշնակիցները, բաց ի վերոյիշեալ չորս լեզէոններէն, պէտք էին դարձեալ մատակարարել չորս հետեւակազօրի բացասիկ վաշտեր և ձիաւոր:

իրենց ազգային զէնքերն անփոփոխ պահեցին և կը պատերազմէին հիւպատոսական բանակներուն կուշտին:

Հռոմէական բանակին պետը կը կոչուէր սպարպետ (dux supremus): Ինքիւրարօր տիրոջը՝ (յաղթական զօրավար) պատուարներ ու կը տրուէր այն հրամանատարներու միայն՝ որոնք մեծ ձեռնարկ մը կատարած էին: Հռոմի բանակներուն բնիկ հրամանատարներն էին հիւպատոսները, բայց պէտք եղած ժամանակը հրամանատարութիւնը կը յանձնուէր նաև անթիւ հիւպատոսներուն, պրետորներուն և փոխպրետորներուն: Իսկ երբ դիկտատոր մը կ'անուանուէր, ինքն էր զինուորական բո-

լըր ուժերուն վերին հրամանատարը, և հիւպատոսներն անգամ իր հրամաններուն տակ կը գտնուէին: Ամէն վերին հրամանատարի կ'ընկերանար զանձապետ մը, և իր պատուէրներուն տակ էին տեղակայներ (legati), մէկ հատ իւրաքանչիւր լեգէոնի համար: Ամէն հիւպատոս իր բանակին կը հրամայէր, բայց երբ երկու բանակները միանային՝ հիւպատոսները կարգաւ մէկ մէկ օր կը ստանձնէին հրամանատարութիւնը:

Հիւպատոսներէն ու տեղակալներէն անմիջապէս վերջ կու գային լեգեոնականներու վեց գինուորական տրիբունները, սերունդ ազնուական ընտանիքներու, որոնք հրամանատար էին մէյ մէկ լեգէոնի: Ասոնք պարագայներու համեմատ՝ մերթ հիւպատոսներ էին, մերթ ժողովրդեղեն էին կ'ընտրուէին: Տրիբուններու իշխանութեան ներքեւ էին հարիւրապետները, ամէն մէկ վաշտի համար երկու հոգի, և իւրաքանչիւր լեգէոնի համար վաթսուն հատ, զորս հիւպատոսները կ'ընտրէին գինուորական տրիբուններու առաջարկութեան վրայ: Հարիւրապետներու մէջէն՝ նշանաւոր տեղ բռնող այն էր որ կը հրամայէր վերջապահներու առաջին վաշտի հարիւրեակին: Նա առաջին հարիւրապետ (primipilo) կը կոչուէր, զրօշը կը պահպանէր, պատերազմական խորհուրդի կը մասնակցէր, և տրիբուն ըլլալու թեկնածու էր: Ենթասպաններ կը կոչուէին տասնապետներ:

ՍՊԱՌԱՋԻՆՈՒՄՆ
ՋԳԵՍՏԵՂԷՆ
ԴՐՕՏԱԿՆԵՐԸ

լեգէոնականներն ունէին իբր պաշտպանողական զէնք՝ սաղաւարտը,զրահը, վաճառն ու սննդայանը, իսկ իբր յարձակողական զէնք՝ գեղարդն ու սուրբը: Նախնաբար սաղաւարտ կոչուէ (galea) էր, բայց անձրևի ու

արևու տակ տնկնալով, անոր տեղը բրոնզե պղնձէ սաղաւարտը (cassis), որ ամբացած էր ծոծրակածածքով մը, կգակակապով մը, դիմապահով մը, և նման վիշապազօրի սաղաւարտին՝ որուն վրայ զարգամանակի տեղը մանեակ մը կար, և ասոր վրայ ալ չուան մը՝ ցալելու ժամանակ զինուորին սաղաւարտ կախելու համար: Զրահը (lorica) ի սկզբան



Ատենարամութիւն ըստ Ատոնիմիան սիւնի խորաքանդակին:

երկաթեայ տախտակէ՝ վրան անթեփ կաշի պատած տառատուկ մ'էր: Յետոյ անոր տեղը բռնեց պողպատէ յողաւոր թիթեղներէ շինուած զրահը, որոնցմէ ումանց կուրծքն ամրապինդ կը շրջանակէին, իսկ միւսները լայն ձկափոկներու պէս ուսերը կը ծածկէին: Հիւսուած օղբէ շինուած կարճ շրջագծես մը թիթեղները կը հասցնէր ներքնորովայնին վրայ: Վաւանը (scutum) երկայն ուղղանկիւն փայտէ խոշոր գունդ մ'էր՝ կաշիով պատուած ու երկաթի կտորներով զետնուած: Անոր կեդրոնը կը գտնուէր կուրք (umbo) մը՝ որ գնտակ արձակելու կը ծառայէր: Գեղարդը (pilum), հոռոմէական հետեակազօրին ազգային զէնքը, երկու մեղր երկայնութեամբ և հարգարգրամ մը կը շարժուէր նիզակ մ'էր, զոր 25էն 30 մեղր կարելի էր հեռուն նետել, բայց եթէ փոկի մ'օգնութեամբ արձակուէր՝ կըր-

նար մինչև 65 մեղր տեղ հասնել: Սուրբ (*gladius*) սպանիական կարճ ու երկսայրի սուրն էր, զոր զինուորներն աջ կուշտերնին կը կրէին՝ կաշիփոկով մը կախուած: Սպաները զայն ձախ կուշտերնին կը կրէին:

Չիտուորները, բայ ի սաղաւարտէն, կը կրէին վերնազրահ մը, կաշիէ սոնապաններ, կլոր վահանը, նիզակ մը և երկայն սուր մը: Ասպագինուսը կը վերցունէր տապնակ մը, կաշիէ թուս մը՝ ամբացած գօտիով մը, սանձ մը՝ բայց առանց ասպանդակներու:

Հեծելազօրն ունէր թեթև դրահը, կլոր վահանը, նիզակներ կամ աղեղներ, բայց ոչ սոնապաններ:

Հրետանին կը բաղկանար մեքենաներէ՝ քարեր ու նետեր արձկելու համար:

Երկու զլխուոր տեսակ կար. քարընկէց մեքենան ու քարանը: Բարսևր զլանած գործի մ'էր՝ ոլորուած չուաններով հաստատուած կրկին հեծաններու վրայ: Այդ մեքենան ետ առաջ տանելով՝ այնպիսի ոյժ մը կ'առնէր, որ հինգ հարիւր մեղր հեռաւորութեամբ խոշոր քարեր կ'արձկէր: Քարընկէց մեքենան աւելի նուազ ոյժ ունէր, հազիւ երեք հարիւրէն չորս հարիւր մեղր: Տեսակ մը լայնալիճ մետաղեայ անշարժ աղեղ մ'էր, և ունէր փոս մը՝ ուր նետեր կամ գնդակներ դնելով՝ կ'արձկէին չուանին ձգումով: Այս մեքենաններէն ոմանք շատ զօրաւոր էին և իրենց ումերին եօթն հարիւր մեղր հեռաւորութեամբ կը նետէին, բայց ասոնք կը ծառայէին միայն բերդերու պաշարման ու պաշտպանութեան ժամանակ. կային նաև թեթև տեսակներ՝ արդի արշաւանքի հրետանիներու պէս, զոր պատերազմներու մէջ կը գործածէին՝ զետեղելով լեզէնին ճակատին վրայ:

Լեզէնականները կը հագնէին կարճ տարբատ մը, լոզիկ մը, որ յատուկ էր հրամանատարներուն և հասարակաց պաշտօնեաններուն. նա լայն ու ճոխ վարարկու մ'էր՝ որ կը հասանէր մինչև զէնքերդու. ճարմանդով մը կը կապուէր աջ ուսին վրայ:

Տառատկը (*sagum*), նոյնպէս քառանկիւն վերարկու մ'էր, կարմիր գոյնով, լոզիկէն աւելի կարճ ու նեղ: Տառատկը գերազանցապէս զինուորական զգեստն էր, այնպէս որ տառատկով երթալ (*ad saga ire*) ըսուածը պատերազմական վիճակ կը նշանակէր: Իբր կոշիկ՝ կ'ազանէին մուսով (*caliga*) մը, որ շինուած էր զամերով զարդարուած խոշոր ներբանէ ու ցկէս սրունքները հասնող կաշիէ երիզներէ:

Ամէն լեզէոն, և ամէն լեզէոնական գունդ իր մասնաւոր դրօշակն ունէր: Լեզէոնին դրօշը, տարածուծ թեւերով ոսկեղէն արծիւ մ'էր զոր կը տանէին երկայն ձողի մը ծայրն անցուցած: Այսպիսի դրօշները միշտ կը յանձնուէին քաջութիւր զինուորներուն, և սրբազան էին իբր աստուածներու պատկերներ: Դրօշակներու առջև կ'ընէին զինուորները իրենց զինուորական երդումը, և ատով անոնք աւելի նուիրական կ'ըլլային, և ամպարը՝ ստոթիւն կը նկատուէր՝ եթէ անոնք թշնամիներու ձեռք իյնային: Հեծելազօրն ունէր կարմիր դրօշ (*vexillum*) մը:

Պատերազմի ժամանակ՝ քանակը կը յատաշխարհ սրենի ձևով հետեւեալ կարգով.

ա. — Բանակին զուլար՝ դաշնակիցներէն ընտրուած քաջամարտիկ զինուորներ:

բ. — Երկու զօրաթեւերուն՝ դաշնակիցներէն մէկը:

գ. — Լեզէոն մը՝ և ետևէն իր ուղեգրքը:

դ. — Ուրիշ լեզէոն մը իր ուղեգրքերով:

և. — Դաշնակիցներուն միւս թեւը:

Ամէն օր, երկու լեզէոններն ու երկու թեւերը փոխն ի փոխ իրարու կը յաջորդէին, իւրաքանչիւրը քալելով՝ օր մը առջևէն և հետեւեալ օրն ետևէն: Եթէ յարձակում կրելու երկիւղը զգային՝ կ'ընթանային «քառակուսի սրենի ձևով». ուղեգրքերը մէջտեղը կը դնէին, երկու լեզէոններու մէջ տեղ, մին առջևը, միւսը ետևը, և երկու դաշնակիցներու թեւերուն


մէջ տեղ, մէկը՝ աջ կողմը, միւսը՝ ձախ կողմը:

Ինոնարարձ անասունները՝ վրանները կը կրէին (տասն հոգույ համար մէկ հատ): Բանակը ռազմակառքերով խճողուած չըլլալով՝ աւելի արագօրէն զօրաց շարժումները կ'ուղղէին՝ քան ուրիշ հին ազգերու բանակները:

Վարձ որ կացութիւնը տազնապալից է: Եթէ վերջապահներու փորձն ևս անյաջող ելնէր, իսկոյն վերին հրամանատարը գումարման փողը կը հնչեցնէր, և բանակետդի մէջ քաշուած վերջամասները, զոր միշտ Հոռոմայեցիք ինամբով ետև կը պահէին, կը փութային ի կարգ, որով կարճ ժամանակի մէջ և ապահով կեր-

**Լեզէոնները կը տարա-
ձԱՎԱՏԱՄԱՐՏ** ծուէին կուշտ կշտի. Իւ-
ԵՆ ԶՕՐԱՎԱՐԺԻ Բարձրաշին այն կար-
գով զոր վերը յիշե-
ցինը: Այս կերպը երկու առաւելութիւն կ'ընծայէր. առաջինը՝ աւելի ընդարձակ ճակատ մ'ունէր բարբարոսներու բազմաթիւ բանակներուն դէմ, և երկրորդը՝ կը դիւրացնէր յարձակումն աստիճանէ աստիճան՝ անդադար նորոգուած գունդերով:

Պատերազմի նշանը տրուելուն պէս, թեթև և հեծելագօրը, որ զետեղուած էր ռազմաշարքէն առաջ, արձակագօրուն մէջ կը սկսէր քարեր ու նետեր տեղալ թշնամույն վրայ, զրգուելով զայն ամէն միջոցներով: Այս գործողութենէն վերջ՝ կը քաշուէին լեզէոնին կողերուն վրայ ու դասակին մէջ տեղը: Այն ատեն յառաջ կ'անցնէր հետակագօրը, որու մէջ էր ուժերու ջիղը: Նախաշարձակողներն էին առաջին զծին նիզակաւոր դասակները, որոնք տասն և հինգ քայլ ընելով դէպի թշնամույն գիծը՝ կ'արձկէին նիզակ մը, յետոյ սուրը մերկացնելով գերկընդխառն կը կուռէին: Եթէ ասոնք յետ մղուէին՝ երկրորդ զծին դասակները յառաջ կ'ընթանային արգիլելու համար թշնամիներուն մուտքն առաջին զծին անջրպետներուն մէջ: Եթէ այս երկրորդ յարձակումն ալ ձախողէր, այն ատեն կը յառաջանային երրորդ զծին վերջնապահ դասակներն երկու առաջին գումարտակներուն օգնելու համար, այն պէս որ խոշոր գումարտակ մը կը կազմուէր հետակագօրուն երեք կարգերէն: Այս՝ յետին հիգն էր զոր այսպէս կը բացատրէին. «Հիմա վերջապահներոս կարգն է» (*res ad triares venit*), նշանակելու հա-



Կրօշներ ըստ խորքամղակների:

պով պարտուած բանակը կը վերակազմուէր՝ պատրաստ՝ նոր ճակատամարտի մը:

Դաշնակիցները լեզէոններուն երկու կողմը կը պատերազմէին՝ կազմելով անոր երկու բևեռը: Անոնք լեզէոնականներու նման զինուած էին, բայց միացած էին աւելի բազմաթիւ զունդի մը մէջ՝ գումարտակ կոչուած:

Աւելի վերջերը, երկրորդ դարուն Ք.ա. մարդիկը համախմբելու ձևը փոխուեցաւ: Դասակներն չէին կրնար զինուորական շարժումները կատարել՝ բայց եթէ ամէնքն ի միասին և կը կազմէին կէս դասակներ:

Գասակի թիւ բարձրացաւ 200 հոգւոյ և երեք խումբ միացուեցաւ. այսպէս 600 հոգիէ գումարտակ մը ձևացաւ, որու հրա- մանատարն էր սպայ մը: Այս զօրագունը՝ զինուորական շարժումները կը կատարէր առանձին կերպով և կ'ուզարկուէր հոն՝ ուր որ պէտքը զգալի էր, այսինքն րա- նակին երկու կողմները, և նոյն իսկ կըռ- նակին բանակին դարձուցած՝ ետև Ֆա- ցածներու վրայ գործուած յարձակում մը ետ կը մղէին: Լեզէոնը կը բաժնուէր 10 գումարտակներու՝ և թեթև հեծելազօրն ս'յլ ևս անոր մասն չէր կազմեր: Մարիոսի կ'ընծայուի հոռմէական բանակը կերպա- րանափոխող այս բարենորոգումը:


Հոռմայեցոյ պատերազմական արուես- տը՝ սրախաղի մեծ վարժութիւնը կը պա- հանջէր զինուորներէն, ուստի մարզանք- ներն ալ յաճախ տեղի կ'ունենային: Կը կողմէին մարդարձաններու կամ ազդացու- ցերու հետ՝ հրամայուած զէնքերէն երկու անգամ աւելի ծանր զէնքերով: Սրախա- ղի այս մարզանքները տեղի կ'ունենային օրն անգամ մը, Ձինուորները պէտք էին զրանալ՝ իրենց բանակետը շինելու հա- մար՝ թիակ ու բրիչ գործածել: Յաճախ

զօրավարը զանոնք կը գործածէր ճամ- բանքը, կամուրջներ և ջրմուղներ շինե- լու: Ասոնցմէ զատ՝ կը կատարէին զի- նուորական վազը՝ զէնքերով և ուղեգոյ- քերով, ու զօրաշարժի և ռազմի ճակատ փոխելու արուեստին մէջ մարզուելու հա- մար՝ զինուորական շարժումներ կ'ընէին հարիւրակներով, դասակներով ու գու- մարտակներով, վասն զի այս միուլեանց շարժողութիւնը լեզէոնին մեծագոյն առա- ւելութիւններէն մէկն էր ու յաջողութեան զխաւոր պայմանը:

Հոռմայեցիք՝ խաղաղութեան ժամանակ իսկ՝ սովորութիւն ունէին՝ պատերազմի մարզանք կատարելու, ինչ որ չունէին միւս հին ազգերը: Անոնց համար՝ որոնք Հոռմ կը կենային՝ զինուորական հրա- հանգներու վայրն էր Տիրեբրիսի ափերուն վրայ գտնուող Արիսևան դաշտը: Երիտա- սարդները հոն կու գային մարզուելու, որ էր վազել, զէնքերով ցատքել, նիզակ արձկել և սրախաղաթիւններ կատարել, յետոյ ըրտինքի ու փոշիի մէջ ծածկուած՝ Տիրեբրիսի մէջ կը նետուէին ու լողալով կ'ենլնէին անոր միւս ափը:

Հ. Ս. ՏԵՐ-ՄՈՎՍԵՍԵԱՆ

ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՏԱՐՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ



ԻԱՐԴԱՌՈՒՄՆ ՍՆՆԻԳՐԱՐ

ՆԻՒԹՈՅ

Դարուս խիտ նշանաւոր յառաջադի- մութեանց մէջ, այնքան բեղմնաւոր զիւ- տերու նկատմամբ, պէտք է վստահաբար հաշուել կատարուած յառաջադիմութիւնը՝ անդաբար նիւթերն խարդախելու, ըմպե- լիներն կեղծելու, առանձնաշնորհումներն նենգելու արուեստին մէջ, խարդախումը ամենէն աւելի շահագրգիռ գունդներէն մին դարձած է տարբերութեան:

Ժամանակաւ կաթնապահաւ կին մը

փողոցի մը անկիւնը կեցած՝ առուակէն քիչ մը շուր կը հանէր գաղափարողի և զայն կը լեցնէր իր թանագիտ անօթ- ներուն մէջ: Գինեկամառ մը իր նկուղին մէջ փակուած գաղտաբար մոմի մը ազօտ լուսով՝ կարմրափայտի (campêche) բու- սախարշներ կը յարգարէր: Այսքան էին ամենէն աւելի ճարտար խարդախողներն: Բայց այսօր գիտութիւնը ամեն տեղ սփռած է իր լոյսերը, կաթնապահաւորներն և զի- նեկամառն յառաջադիմած են իրենց դա- րուն հետ: Իրենց փոքր առուտուրը զի- տական դարձեր է: Անոնք հիմայ կրնան